

փախութիւն մը յառաջ կը բերէր, եւ ծնունդ կու տար բժշկական շատ մեծ գիւտաբրու:

Ճանշանձ չէի բնաւ զիւրը, տեսած իսկ չէի, թէեւ պատասենկութեան ննձ շատ ընտել անուն մըն էր “ԴԱԿ. ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՒՆԵԱՆ: Համակութեան մեծապէս արժանացած անուն մը, որուն վրայ ժամանակին հայ թէրթերը կը գրէին ու կը խօսէին երկար ամէն որ, այնափ որ բուռն փափաք մը ծնուցած էին սրախ մէջ ճամշաբայ զիւոտինեան. փափաք չկրցայ կատարել, աւ աղ, եւ 1876 նշեմբերին, տեսայ մայս անոր սեւ գագաղը, զոր ներսէս Պատրիարք եւ ազգին բոլոր երեւելի անձնաւորութիւնները կը թրցէն աղի արցունքով:

Նահապետ Ռուսինեան պատիւ իւր Ազգին, մեծ պարծանք էր եւ իւր հայրենիքին՝ կեսարից, որուն էֆերէտ անուն գիւղին մէջ ծնած էր, Ա. Կարապետի Վանքէն քիչ հետու:

Նահապետի ծննդեան թուականն է 1819 Սեպտեմբեր 23^ր ըստ ծննդեան վկայականին, որուն պաշտամական օրինակը, զօր 1899ին տեսայ եւ անձամբ, կը մնայ Պարիզու քժշկական Համալսարանը: Կ'երեւի թէ այս թուականը Նշանակուած չէ Նահապետի ծննդավայրի եկեղեցոյն մկրտութեան տոմարին մէջ, ուր՝ ըստ տեղացի Տէր Մատթէոս Տօնիկեան Քահանայի, գրուած է եղեր առանց ամանուուն, եւ միայն Բրանկի¹, որ անշնչւշտ Հայկական թուականն է, եւ կը համապատասխանէ Քրիստոսի 1819 թուականին. (1268+551=1819.)

Յայսոնի չէ թէ ինչ էր Նահապետի Ըստանեկան յորդըրջումը. սապարի միայն գիւտնը ըստ տեղեկութեան Յ. Նշանեանին, զօր 1898ին “Նահապետ Ռուսիունեանի ձևորու վերնագրով” յօդուած մը Շրանքարակեց “ՄԱՍԻՄՈ, Ալչ², թէ Հօրն անունն էր Պավլոսն, որով Նահապետ ալ նախապէս կոչուած պէտք է ըլլայ, Պավլոսնեան, զօր ինքը փոխած է նախի Ռուբինեանի, եւ յետոյ ալ Ռուսինեանի:

Պավլոնտ, զաւակ աննշան մարդու, ինքն ալ էֆերէցի, պատանի հասակին մէջ Կ. Պոլիս դըկուելով կ'աշակերտի պատիւ վրայ նկարութիւն ընելու արուեստին³, որուն մէջ չետզիւետ այնշափ Ճարտարութիւն կը ստանայ, որ մինչեւ անդամ պարատական շէնքերու մէջ աշխատելու առիթ կ'ունենայ Սուլթան Մահմուտի օրով⁴.

բայց Պավլոնտ իւր արհեստին մէջ յահողակ ըլլայդ հանդերէ, գոհ չըլլար անկէ, եւ կեսարացի բնածին ուշիմութեամբը հետամուռ կ'ըլլայ նաեւ վաճառականութեան, որուն համար կ'ուղեւորի Եւ բոպական թուրբիոյ գլխաւոր քաղաքներն ի բումելի, յարագերութիւնները կը հաստատէ ու կը ծանօթանայ վաճառականական մեծ տուներու հետ եւ բաւական ժամանակ անցնելի ետեւ, կը դառնայ իւր հայրենին էֆերէ, հոն բոլորովին վաճառականութեամբ զբաղելու: Էֆերէ հանելին քիչ ետքը Պավլոնտ կ'ամուսնանայ տեղացի ծանօթ ընտանիքներէն Սովաճեանց Մկրտիչ Խալբայի մէկ հատիկ աղջկան Սայա-խաթունի հետ, եւ այս ամուսնութենէն կ'ունենայ երեք աղջկէ, եւ մէկ մանչ⁵, որ էր Նահապետը, ապահայ բժիշկ Գոկտ: Բուստինեանք:

Պավլոնտ թէեւ ոչ ուսեալ, բայց ջերմ ուստամասէր, իւր ծննդավայրը գառնալին ետեւ իր առաջին գործը կ'ըլլայ՝ ջանալ գիւղին մէջ քանալ աղջկային վարժարան մը⁶, որ մինչեւ Հիմա կանելուն⁷ է եղեր, եւ ուր Նահապետ սկսած է եղեր իւր նախական կրթութիւնը, աշակերտելով Համբէ Մաթուի որդի Աստուածատուր Մարկարագին, որ յետոյ էֆերէի եկեղեցոյն քահանայ ձեռնադրուեր է եւ մեռեր է խոր ծերութեան մէջ⁸:

Մինչեւ 9 կամ 10 տարեկան հասակը Նահապետ այս վարժարանին մէջ կը շարունակէ իւր ուսումը, որ անշնչւշտ մէծ բան մ'ըլլալու չէր, յետոյ դէպի ի 1828 կամ 1829ին, երբ հայրն իւր ծննդավայրը բոլորովին թողով, ընտանեօք կը գաղթէ Կ. Պոլիս, այս առեն կ'աշակերտի հւսկիւտարի Ա. Կարապետ եկեղեցեցոյն դպրոցը⁹, ուր իրմէ առաջ աշակերտուած էր նաեւ մեծանունն Վիշնեսէնն (յոկտ. Սերպիչէնն)¹⁰:

Բաւական ժամանակ այս Դարպոյնին մէջ աշակերտուալ, Նահապետ կը սորվէ լաւագէս մայրէնի լեզուն, մանաւանդ գրաբարը, հնչպէս նաեւ ֆրանսէրէնը, որուն մէջ հետզիւետ այնշափ քաջ կը հանդիսանայ, որ օր մըն ալ արքունի եկամուտներու Տեսուչ Սավմէթմ փա-

¹ “Մատին”, թիւ 45, Մարտ 25/6 Ապրիլ 1898:

² Ալչու:

³ Այս վարժարանին արդի անունն է “Բարդուման” — Արքապետն, առաջ Ալիսոյոց գուռաստոյին Ալիս Ա. Պարիսունց Բարդուման, Տեսուչ Ա. էլլ. 9:

⁴ “Մատին”, թիւ 45, Մարտ 25/6 Ապրիլ 1898:

⁵ Ալչու:

⁶ “Հանդիսանութեանից”, թիւ Կայունի 1893, էջ 332:

շային քով թարգմանի պաշտօն կը վարէ՛, եւ այս քիչ մը դրամ շահելու համար, որովհետեւ հայրը մեռած էր եւ ինքը անարծաթ, պարտաւոր էր իր մօրկանը նեցուկ ըլլալ:

Սակայն, այն բուռն տեղը զը ունէր Նահապետ ուսման համար, չէր թշլ տար իրեն երկար շարունակել այս թարգմանական պաշտօնը, ուստի իր փափաքին գոհացում տայու եռանգով, կը դիմէ Խափիւտարի այն ատենի ամենէն գթասիրուել ազգասէր ընտանիքներուն, որոնց հետ մասունք հասակէն յարաբերութեան մէջ էր, կոչում կ'ընէ անոնց առատաձեռնութեան, եւ կը յաջողի, պարեան, Սերվերեան եւ գետրոսեան (Օտեան) անձնաորութիւններուն պաշտպանութեամբ երթալ Պարիզ 1840ին², յանձնելով նաև իր մոյրն իր բարերարներուն պաշտպանութեանը:

Այս ժամանակ Նահապետ սկսած էր արդէն ստորագրել Ռուսինեան, որուն ֆուանսերէնին (Roupinian) քիրը, Պարիզի մէջ երկու սի տեղ առնելով, կարգացած են Ռուսինեան, զը Նահապետ պահեց մինչեւ վերջը:

Պարիզ հանելով Նահապետ Ռուսինեան կը մնէր Collège Sainte-Barbe, որ կը շարունակէ երեք տարի, վայելելով Տնօրինին Ալեքսանդր Լապուտոսի Հայրական մասնաւոր հոգածութիւնը, ինչպէս կը կարգանք իւր բժշկական նէցին ճակատ:

1843ին Մէտ-Բայորէն յաջողապէս շըրջանաւոր կ'ըլլայ, եւ յաջորդ տարին 1844ին կ'արձանագրուի Պարիզու բժշկական Համալսարարներ, որ այն ատեն գետ երկու հայ աշակերտ միայն ունեցած էր, առաջինն էր՝ վաղամեռիկն Յարութիւն Պալենս³ արձանագրուած 1842ին, եւ երկրորդը դոկտ. Պասպար Աննապեան՝ արձանագրուած 1843ին,⁴ եւ ուր Ռուսինեանէն քիչ յետոյ ալ կու գար արձանագրուիլ նոյն տարին Եղովէփ Պէյրան:⁵

Հինգ եւ աւելի տարիներ ժրաջան աշխատութեամբ կը հետեւի բժշկական Համալսարանի ամբողջ գասերուն, որոնց համար դասատու կ'ունենայ հետզհետ երեւելին Պոյես, Բիոսի, Բօժէ, Ալիքոս, Ալէնեօ, եւ ուրիշներ: Ասկայն բժշկական դասերուն հետեւելով հանդերձ,

Ռուսինեան չէր մոռնար մշակել Քրանսական գրագիտութիւնը ի նպաստ տոհմայն գրադիտութեան, որուն մէջ աւելի հմտութիւն ստացաւ եւ ճարտարագութիւն քան իւր արուեստին մէջ, ինչպէս կը պատմէր նէճ 1876ին իմ վարժապետս Խաչատուր Պուէտ Միսաքեան, որ Ռուսինեանին հետ շատ մոտերմութիւն ունեցած էր ժամանակին Պարիզու մէջ:

Ռուսինեան որը չետեւի եղեր բժշկութեան, անտարբեր գտնուելով կ'երթայ եղեր մասիկ ընել եւ կարդալ այն պերճախօս լիզուներն ու գրիչները, որոնք այն ատենի, այսինքն Լուի Ֆիլիպի իշխանութեան ժամանակ ամփող Գաղղրից կենդանի փառքն ու պատին էին, Թիէռ, Ալիօ, Միլիէ, Լամանժին, Միշէ, Վ. Հիւկո, Քուզէն, եւ Ռոյէ-Քօլառ, Պայլ, Շամպարիան, որոնք՝ ինչպէս կը գրէ Գր. Օտեան, “Քաղաքական ամփոնին վրայէն զախարէ կ'թնդանէնի իրենց խօսքրուն” եւ կը ծնաւէն 1848ի ֆրանսական մէծ յերափիտութիւնը:

Ռուսինեանի հետն էր միշտ նաեւ Կիոզլոս Պալէան, որ նիքն ալ Ռուսինեանի չափ, թերեւս ալ աւելի պացոող նոյն անզուգական հանձարներուն, հետեւելով անոնց մէն մի քայլերուն եւ հանդիսատես ըլլալով անոնց նշնաւոր գործառնութիւններուն, որով կը տապալիէն Լուի-Ֆիլիպի իշխանութիւնը, կը հինգէն ընդհանուր քուեարկութիւնը, կը տարածէին Ստամանադրութեան գաղափարը, եւ ժողովրդեան ձայնին եւ իրաւունքին նախապատուութիւն, կենդանութիւն կու տային, Ռուսինեան եւ Կ. Պալէան ականատես մնալով ֆրանսայի այս քաղաքական սիեղերահոչէկ մէծ շարժման, իրենք ալ կը սկսէին իրենց սրտին ու մօքին մէջ մնուցանել նորանոր գաղափարներ իրենց աղդին համար, եւ մոածել, իրենց ազգին ալ քայլեր առնել տալ այն ազատութեան շալզին մէջ, զը 1848ի շարժումները կը բանային հետզէտէ ֆրանսական ազգին համար:

Եռանդ գովելի, եռանդ ազնիւ, որ դժբախտաբար ըննեցաւ իւր ըղձալի արդիւնքը:

Այսպիսի մէծ յշուրով եւ սոկի երազներով Ռուսինեան կ'աճապարէր աւարտել իւր ուսումնը, եւ այս 1849 նշեմբեր 9ին, 30 տարին անցած, ուսանողական շըջանն յաջողապէս բոլորելով, կը պատկուէր գոկորութիչէ, գրելով այս առթիւ աւարտական գեղեցիկ ձառ մը, որուն

¹ Հայուսուր կ. Պայլով թիւ 27, 5 Օգոստոս 1850:

² Մարտ թիւ 3968, 10 Հունոս 1892, էլ 217:

³ Հանդիւ Անգլիայ թիւ Մարտ 1895, էլ 88:

⁴ Հանդիւ Անգլիայ թիւ Կուսամբերի 1896, էլ 332:

⁵ Հանդիւ Անգլիայ թիւ Մարտ 1895, էլ 88:

¹ “Պատառքիւր Փէնսոնիութիւնն, գոկտ. Կ. Ռուսինեան, կ. Պոլց 1879, ի Յանալաբանութեան, էլ Զ:

անունն էր՝ Choix d'une Doctrine médicale (*Բժիշկական Հարցադրութեան մ՛ուրբունիւնը*).

Այս համափնտքն քննիչ դատավորներն էին Մոռո, Ռենեօ, Ռուժ և Բրունի իրեն նախագահ, որովք այնչափ կը հաւանի դուսիւնանք գրածներուն ու քարոզած սկզբունքներուն, որ միաձայն հաւանութեամբ կու տան անոր ամենէն բարձր թիւլ։

(Ճարտարակիւլք) :

Թ. Տ. Վ.



Ա Յ Ի Ա Ր Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Հ Յ Ս Յ Ս Յ Ն, Ք Ր Դ Յ Յ Տ Ո Ն Ե Խ Ե Խ Ե Խ Տ Ե Խ
Պ Ո Ւ Ր Կ Յ Ո Ւ Տ Ե Ն, Բ Ո Ւ Բ Է Լ Ո Վ Ո Ն - Ը Մ Ո Ւ Ր Ե Ւ -
Տ Ո Ն Ն Ը Ը Ն, Մ Ե Գ Ո Գ Ի Ր Ե Ր Ո Ւ, Հ Յ Տ Ո Զ Յ Յ Ն

Պ.*

(Ճ. Ռ. Ա. Ի. Խ. Վ. Ա. Վ.)

Վերին Զարի և Ռումիա լինի հարաւային եւ արքեւեկան կողմերը գտնուող երկիրներ (*Դասականաց*՝ “Մարական Ալորպատականն, ու “Մեծ Մարքը”, :)

1. Հ. Ռ. Ի. Վ. (–), Հ. Ա. Վ. (Հ. Ա. Վ. Ա. Վ.), Բարեկամ (–), Կալլուր, Մարտրուտ, Ալորպատական:

Ա. Հ. Ռ. Ի. Վ. (–): Երբ Ասուրնափրածը իւր թագաւորութեան ըսորդ տարին Զարման կը գտնուէր, Հուշուն, Հարտիչ (ա), Հուրուչւկ եւ

1 Հայուսուն կ. Պոլսչ. թիւ 27 օ Գուստու 1850.

* Ասուրնափրածիթանս այս վերջին մասին մէջ խօսուած եղիքներուն սահմաննոր կարեւ չէ ամէն տոն դրաւ եւ ապանդիթանման գծից ուն Ասորին եւ Բարեսասանն անուշէ: Քնն քաթեական մատագիրներն եւ թիթեական մատագիրներին անուննոր միան առած եմ, որոնց մասն տառածն տնդոյ այն անուննոր միան առած եմ, որոնց մասն տառածն էրինիլութիւնը գերարդիւր յարաբարարար կրսար ապանով նախորուլ: Այս նորուր յօդուած մասամ այս երկիթերուն վրայ կը խօսի, զորոնց ընդարձակ հնագոտութեան սիւթ ըստ է ոչ շատ յանառ թիւ ըստէ եկ թիւ “Das Sandschak Seulimanie und dessen persische Nachbarlandschaften zur babylon. und assyrischen Zeit” (1898) անուն զրին մէջ: Այս երկասիրութան լոյս տեսներութ ստիպնեցաց ստացած աղոփչածներն նորէն թիթեան միթարենե, եւ որքափ այս յարգի մատագանուիթեան սիւթ ըստ է ոչ շատ յանառ թիւ ըստէ եկ թիւ „Das Sandschak Seulimanie und dessen persische Nachbarlandschaften zur babylon. und assyrischen Zeit“ (1898) անուն զրին մէջ: Այս երկասիրութան լոյս տեսներութ ստիպնեցաց ստացած աղոփչածներն նորէն թիթեան միթարենե, եւ որքափ այս յարգի մատագանուիթեան սիւթ ըստ է ոչ շատ յանառ թիւ ըստէ եկ թիւ „Das Sandschak Seulimanie und dessen persische Nachbarlandschaften zur babylon. und assyrischen Zeit“ (1898) անուն զրին մէջ:

Կիրզան անոր հարկ բերին, Հարտիչ (ա) յօ զետեղելւ կամ գնելու ենք իրեն հիւր յիւր յիւր պատուած այս երկիթեիւն մտերը Ասղմ. Կոթ. 168 յիւր Հարտիչ (Պ) վրայ տեսէ վարը:

Բ. Հ. Ռ. Ի. Վ. (Հ. Ա. Վ. Ա. Վ.): Սադը. Կոթ. 181 Հառանի անունէն յառաջ կայ: Բուրդիսա (Պ)-աի, որ հաւանականագյուն նմանապէն երլիքի անունն է. Կիրզան (Պ) մաս է բուրդիսաի միջն բազով քոքրիկ բաց մունիք: Հառանայէ ետքը կու գան Ծուշդանա եւ Անդրիս Սաղմանասար. թ. ի թագաւորութեան 31^{ու} տարին Գախան - Սշուր տուրտանն այս ամէն երկիթերէն անցաւ: Նախորդ տարին այ տոյն անձը Մանեան երկուն դալով Հառանէն (Պ) = Հառանի (Պ) մասն էր, ուր Հառան կամանն իւր մայրաքաղաքն եւ ուրիշ քանի մը քաղաքներան առանւելիք ետքը անձնատոր եղաւ եւ կառքի ձի տոքուր համբարեց: Այսէ ենքը տուրտան Սպառտական գայ ու կարիքա դանց: Առարձական առ ատենի ամայուսքու քառակա գայ: Այս կարէ ամայուսք կարէ պարտապահան գայ:

Հուլյունունը իշխանակիստ քաղաքը Մասնակտութեան կը կաջուէր: Աներյշեալ Անդրուսի քաղաքն այ տարսկայ չկայ որ Հառանայէ հեռու ըլլար չեր: Ամէնէն լուն է Հառանան արձանագութեան վրայ հիմնելով: Անդրուս լուն է Հառանան: Հառային արթաւտակազմը գնելու պակապ ոչ ու շնէզբերին կից: Նմանապէն այս երկիրն այսուղղ զետեղեւուատէն նայելու է, որ կիսուրի ալ տեղ մնայ: Այս գերեն մէջ միայն կատել է ըլլունէն մէկ կոսմաէ Հուլյունի կի Մասի սահմանակութեանը բուեւատքէն, եւ մէկաւ կալոնէն Ծուրդիսայի եւ Պարտականի սահմանակութեանը՝ արեւելքէն: Հառանի սահմանակութեանը՝ մեծապէս կը հնապատէ Կնւճունը բնադիքը: Բնշու որ իմ կարծեօք ամենէն տեղի լունի այն զանանակութիւնը, որով Բիլլէրէք (թուրք, էջ 155) իրարէտ տորբէր կը համարի Հառանի ու Հառանան ու Հառանան, որոնց կը հնադիպինք Կնւճասոնի քով: Պէտք ենք այսաշող համարի Ծուրդիք (ԿԱԴ: 134) այս Հառանը Միջադարութ ծանօթ Հառանին հետխայութեանը:

Գ. Բարեկամ (Պ): Բիլլէրէք (անդ, էջ 156) կը յէնցընէ Բուրասի ամուռ տեղը Զար չայ գե-

Հառուածներուս մօօրինակութիւնը պահապանելու ղիտմամբ առ այժմ զեր կը պահեմ Պահմամաթիրարը եւ Սամելրամնաւ զնիւթերուածը յայսին էր պահմաթիրար եւ Սամիքանաւ զնիւթերուածը պահմուի վրայը ու իւ տոն գրուած նախուածութեան աշէն անցընութ պէսաւել նորանոր կմիթ պատար. իւ թիւ 1898-1899ի հայկական արքասանը ափիթ կու տան ինձ մենակութեանց այլեւայլ կէտերը նախական ափառութեանը: Այս ամէնուն պահի գալանա Ցաւելուածնով ու, որ այս երես մասներուն տանկն կամ բովանակութիւնն ալ ափոփէ ափոփէ իւ թիւ մէջ: Ժ. Հ.